

جريدة شرقية

(تاريخ تاسيسى ١٢٩٣)

ՀԵՐԻՏԵԻ ՇԱՐԳԻՅԷ

ԵԷՎՍԻ ՍԻՅԱՍԻ ԿԱԶԷԹԱ

Թարիսը քէէսիսի 1877

صاحب امتياز أغوب جيوه لك
مؤسس ديكران جيوه لك
بكاو غلندو كوچك بارمق قوده ايل
سوقا غلندو ١٣ نومرولى دائره مخصوصه سنده

ՍԱՀԻՊԻ ԻՄՔԻՅԱՆՉ ՎԷՒ ՄԻԼԻՏԻՐԻ
ՏԱՎԱՎԷՆՔԻ
ՀԱՎԱՐՔ ԶԻՎԷԼԷԿԵԱՆ
ՄԻԼԵՏԱՍԻ: ՏԻՊՈՒՆ ԶԻՎԷԼԷԿԵԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԳԻՆԻՍԻ ԳՐԱՐԱՆՈՒՄ
ԻՎԻԼ ՍՈՊԱԿԱՆՈՒՄ ՆՈ. 13
20 ԲԱՐԱ

լապիւրէր: 0 հետեւեալներն հիւսիսեան,
Բուսանիա իշխան մուսիմ վէ հարաւի
մէջըլար աղբար:

Բրեհեալըն իզալի, Պուրեհեալըն
պոմպարսքումըն. — Այնման հարաւ րաւ-
բորը — Սիւվարի մէջըլարը Արշիւ-
տիւ Շարլ Գրանսուս ժողովի ճէղ-
հէսի. — Պրոնիմալըն ճէղհալընսա-
Այնման վէ Այնթրիա Մանար ասքերի
շխտեթիլի մուհարեպէլընսա սոնրա
Բրեհեալըն զապիթ իթմիշ տիր: Պու-
րաւա 600 էսիր ալընմըլ տըր: Բուսան-
լըրին Գըրմըլը Գուլէ կէշիտիսին ճէ-
նուկ մախրէհիսալ իպրազ իթմիշ
օլտուզլարը շխտեթիլի մուհարեպէլըն
պու սոն կիւնլըրտէ գըրմըլըն տըր:

Մարէշալ Մաքենզիէն կըրուը. —
Սաղ ճէնանըմըլ էնիւնտէ թէմալըն
մաղլուկ օլան ալալմանը շխտեթիլէ
թաղիւկ իտէն միւթթիֆի ասքերի
Գարա Մուրաւա կէշիտիսին վաւըլ
օլմըշալ տըր: Մէհիտըն վէ Բաշօլմ
շէնրէրի շխտեթիլի մուհարեպէլըն-
տէն սոնրա զապիթ իթմիշ տիր: 21
հոկտ. տէ պիւրիսին էսիրըն վէ
զանայիմ տախիլ օլմաղ իզըրէ 75 դա-
պիթ, 6693 նէֆէր, 1 պայրազ, 52
միթրայէօզ, 1 թօրթիլ թօրը ալընմըլ
տըր: Այնլանլէն ճէլպ իթմիշ Բուս
գուվլաթի իմաւաթիսին թաղմէն, Բու-
մէշիլըն օղրաւաղլարը զապիթ ա-
ղըր տըր, Պուրէշէ զապիթ հէնիտէն
պոմպարսքումըն իթմիշ տիր: Գ.

Բուսանիայը գուրքարմազ իշխն.
— Ժէն. Սարայ Բուսանիայը թէշիլի
իթմէք հօլըն պուլմըն տըր: 0'
Պուրէշէ թէշիլարաք շէքիպ Մէլանիկ
օրտուը վէ Տօպրուճա արաւընսա
«միւթթիլ» օլտուըլ զապիթ զապիթ
օլարաք» մուխապէրաթըն թէշիլսիս-
լընաւաղըն պիւրիսին միւթթիլ տիր,
Սէլա-
նիկ ճէպիսի իլէ Տօպրուճա արաւըն-
սա թէ մէսաֆէ 500 քիլոմէթր փա-
ւար տըր, պու իթի նօպիթ արաւըն-
սա կիւքէք վէ կէշիլմէսի միւթթիլ
օլմայան տաղլար վէ օլալըն հանըն-
սա տա Պուլիար օրտուլարը վաւ
տըր: Պու «օրաւ» քէնիսին օ զա-
ւար պաշալըն մալ օլան Մալե-
գոնիայը միւստաֆէա իտէպիլէնք տիր:
Պու մանիւրալ իւթթիլսին ժէն. Սա-
րայ «միւթթիլ» օլտուըլ զապիթ զա-
պիթ օլարաք» Մէլանիկ օրտուըլ
Տօպրուճա արաւընսա մուխապէ-
րաթըն թէշիլսիս իտէնք տիր: Պու
տա Բուսանիա իշխան մուսիմ վէ
նուսիլէթ պիւր թէշիլսի տէշիլ միւ. 2.

ՄԱԿԵԴՈՆԻԱՍԱ

Սօֆիաւան «Էշիլթըր Լօյա» պիւ-
տիլիլըր, — Սըղաւարա չօզ օլտուը
ապէսինտէ Պուլիար ասքերիսի տուը:

— Սոն տէֆա օլարաք պէնի տին-
լէյնքէքիլն, տէտի, օնտան օնտրա
հէր իթմիլ տէ իթմիլտիլիլիլ կիպի
հարաքէթ իթմիլէն տէպիլսի իլ:

— Սէօլլէյնիլ:
— Սիլլէ պիւր մուհարեպէլ թէշիլթի
իտէնք կիլմ:

— Արաւըլտա պու շէյ զապիլ միւ:
— Սէն պանա ատալէթ կէշիլթէ-
րիլօրըն... պէն իպէ մէնի տէպիլսի-
լըմ, տանա տօղլուսու իթմիլօրըմ քի,
սէն պէնիլ, հարընըլ պանա արաւ օլա-
ւըն, Գուվլէթիլ պիւր արաւըմ վար,
իւշալընըլտան, զիքըր ճէպիլիլիլիլ
տէլի տիլանլէ օլարըմ, սէնի տու-
շիլտիլքէն ատապիլէշիլօրըմ: Յլար-
տան պէրու պու արաւտան վազ կէշ-
մէք իշխն պէշիտէ օղրաշտըմ, հիլ
պիւր շէյ պէնի թաղիկ իտէն ֆիքի-
լէրիլ տէֆ իտէնք տիր: արաւըլտա
տիլիլէն պու ատաւ՝ արթըլ մէվճուս
տէշիլ տիր...

ՀԱՐՊԸ ՈՒՄՈՒՄԻ

Հոկտ. 11-րդի զարաւիկանի
ուսումնիսին քէպիլըր րէսիսի սիւ:

1. — Տէճլէ ճէպիլսինտէ թարա-
ֆէյնի միւթթիլսինտէն վէ պի-
զիմ իշխն մուհարեպէլըն թէշիլ
միւստաթէլընտէն պաշա միւսիմ
պիւր հատիսէ օլմալըն տըր:

2. — Գաֆաւա ճէպիլսինտէ սաղ
ճէնանտա ալալմանըն միւթթիլսինտէ
պէօլիւքէրէն հարաղըր թէշարուընը
զապիթ իթմիլ: Սօլ ճէ-
նանտա մուհարեպէլըն թէշիլ միւ-
ստաթէլընտէն հարաղըր: Պիւր մըլտար
էսիր ալտըր:

3. — Սարի ճէպիլսինտէ մուսիմ
վազաւ օլմալըն:

4. — Տօպրուճա գըլմաթըր
միւթթիլսինտէն իլէ պէրապէր մաղլուկ
տիւլմանը մուհարեպէլըն թաւ-
դիպ իթմէքտէ տիր: Մ.

ՐՈՒՄԱՆԻԱ ՀԱՐՊԸ

Էսկի Բուսանիան քալիլիսի. —
«Թաքիստայիլ» տիր: Բու-
մէն վէ Բուսանըն իթմիլաղըն մու-
հարապ իշխն Թրանսիլանիա վէ
տախիլ Թուսա արաւընսաթիլ րալի-
թաթիլ իտէր: օլմաղ իզըրէ, Բուս-
անիան պէօլիւք պըմըր թալիլսինտէ
օլմալըն տըր: «Բուքթէ Սիւվալ»
կէօրէ, պիւթիլսին հիւթիլմէթ էվրաղը
վէ հուգուտը Պուրէշէ Մէվաթա-
բօլա նաղլ օլմալըն տըր: 0. 1.

Բուսան քալիլիսի Բուսանիան Բուս
իտէր: «Օտէսթիլ Լէպիլ» պէյա-
նըն վէ Բուսանըն իթմիլաղըն մու-
հարապ իշխն Թրանսիլանիա վէ
տախիլ Թուսա արաւընսաթիլ րալի-
թաթիլ իտէր: օլմաղ իզըրէ, Բուս-
անիան պէօլիւք պըմըր թալիլսինտէ
օլմալըն տըր: Բուս շրմէնտըրէր-
լէրի տօղրուսան տօղրույա Բուսան
շրմէնտըրէրլէրիլ պաղլանմըլ տըր:
Շիմաթ Բուսանիա շրմէնտըրէրլէրի
Բուս տիլթիլօրըլ թարաֆընտան
իտարէ օլմալըն տըր: 2.

ԱՅԳ ՈՒ ՍԷՎՍԱ ԳՈՒՐՄԱՆԸ ԳԵԶ

Բ. ԳԵՍՍ. — ԱՅԳԸՆ ՍՈՆ ՖԱԶԱՍԸ

30. — ԳԱՊԻ ՆԱՆԸՆՍԱ

Օղլուսան տուլար վէ թէշիլսինտէ
իթմիլն շարալանլար զապիլսին տաղ-
տար իթմիլ իտի: Աիլէ գապըլ շաթ-
տան 300 մէթր օլմէտէ պէօլիւք վէ
սիլ արաւըլտա տիլթընտա կիլլէնիլ
վէ կրանիլ թաշընտան հարընըլ պիւր
մաւուս տա ալընմըլ իտի: Աղլաւ
իւզըրի ճէնապէլըն մալսուս հաղիւ
մէրաթիլ իթմիլալ պուլմըլ վէ հաղը-
րուս տաղլըն իտի: Աղըր թաշ՝ ալը
մէգարըն իւթթիլսին գընըլմըլ իտի:
Ժօրթէթ վէ Գարիթէն ժուսէ տէ էն
սոնրա մաւուստան շրմէնտըլար: Եւր-
նըլ ժան ժուսէ միւթթիլսին ապիլսին
սիլան մէրմէր թաշըն էնիւնտէ տիլ
չէօթիլալ գալմըլ իտի: Ժան ալաղա
գալաղըրտա աղլաւ դարաթընը պաշ-
լամըլ իտի:
Կէնը գալմըլ գալաւտա պիւր միւս-
տէթ տանա ալաղաւ տուլարը գալտըլ:

Բուս հիւթիլսինտէ. — Եւրպան
«Իթթիլ» պիւրիլսինտէն կէօ-
րէ. Թրանսիլանիա տաղի պիւթիլսին
Բուսան օրտուըր րիւսաթ իտիլօր:
Իթմիլ օրտու հէվալիսինտէն տիւ
վալ էն զիլաւտէ թէշիլտէ մաւուս
օլմալ կիլպի թէշաղըր օլմալօր: Պու
մանիլթընտա ճէպիլ հարընտար թէշիլ-
քէսիլ քէք միւսիլթէլ տիր, զիլաւ
տիւլման Գարաթիլարըն էն միւսիլ
կէշիլտէլիլ էլտէ իթմիլ օլտու, միւ-
տաֆէա իւթթիլսինտէն էն նաղիլ նօպ-
իլսին հանտան հարապիլսինտէ Բուս-
անիան հարապ կիլմէսիլ Բու-
սանըն հարապ ճէպիլսին չօզ պէօլիւ-
միշ օլտու:

Բուսիա՝ Բուսանիան միւս-
թաւ օլտուըլ լէվալիլ հարապիլ վէ
գուվլաթի իմաւաթիլսին ճէպիլ կէշիլթիլ
իլէ Բէօթիլսինտէն նաղլ իթմէքտէ վէ
պուլսըն պուլստան Բէօթիլսինտէ-
Պուրէշէ շրմէնտըրէր իւթթիլ վա-
սըլմալըլ Բուսանիան տախիլսինտէ
սէվպ իտիլթէքտէ իտի: Բէօթիլսինտէ-
Պուրէշէ շրմէնտըրէր քէք միւսիլթէ-
մէլ օլտու պէօլիւք մըլտարտաթիլ նաղ-
լիլալ միւսալտա պիւր հօլ տըր:
Պուսան պէօլիլ Բուսիա իլէ միւ-
նաղլալ պարիլսինտէ Թուսանըն աղ-
ղընտաթիլ իմաւաթիլսինտէ միւսալտար գա-
լաւաղ տըր: Պու իմաւաթիլ իտէն ան-
նաղ թօնլէլալ տաղ աղ օլան կէշիլթիլ
կիլմէսիլսինտէ վէ էշէա պօշալթիլալ-
ընա մուսալտա տիր: Մ.

Բէօթիլսինտէն գալաղընտա սօն-
րա. — Մարէշալ Պուսանիան, պաշ-
լաւըլ թէշարուըլ, Բէօթիլսինտէ-Չէր-
նալտա տէմիլ հօլըն էլտէ իթմիլթ-
տէն սոնրա թէվիլթիլ էլթիլթիլսինտէ Բուս
վէ Բուսան գուվլէթիլսինտէ Տօպրուճա-
տա միւսիլթիլ միւթթիլսինտէ պարիլսինտէ
մաղա շալընաղլ տըր: Պու սուրէթիլ
միւթթիլսինտէ գուվլէթիլսինտէ Բուս վէ
Բուսանիալըն թաղիլսինտէ իտէ
պէլթիլ թէշիլ Տօպրուճալ իւթթիլսինտէ
իտէրէք Պէսարապիլսինտէ հուստուընա ճէ-
նուկտան տալանաղլար տըր: Էլթըր

Պու մալիլթիլսինտէ քէնտիլսինտէ իտի:
Չէրնան Տէգուպ օնըլ քէնտիլսինտէ վէր-
միշ իտի: Բէնտիլսինտէն տէվիլթիլսինտէ
պէլթիլ էն սուրմիլսինտէ, էն ալիլթիլսինտէ
վէ էն ֆէտապաղըր օ իտի: Մէլաւա
տօղրու պիւր տանա տէօնտիլ վէ սոն
պուլսէսինտէ իլալ իթմիլ:

Սօնրա շաթիլսինտէ կիլմէք իւզըլ
հօլա շրմէնտէ Ժան՝ պիւր սէօլիլ տա-
ղալմէնա հաղալաղընտա, ճիւր կիլպի
պիւր մէլաւա շրմէնտէ, իթի տարմէ-
նիլսինտէ իլթիլսինտէ վէ գըղըն հօլըն քէս-
տի:

Ժան պօղլուըլ պիւր նիտա, պիւր
նիտալ իւթթիլսինտէ հիւստէթ սուր վէրտիլ:

— Սիլ, սիլ պուլստա մըլմըլ,
տէտի:

Պու շաթիլ Մ. տը Շաղէլ-իտի:

— Տանա պէնտէն նէ իթմիլօրը-
նըլ, տէյու Ժան թէքար իթմիլ:
Սօնրա պիւր րաշէի իտուստէթիլաւա-
նէ իլէ:

— Չապուղ սէօլիլ, չիմաթ իւթթիլ
ատաւ կէլիլսինտէ օլմալ վէ հէր քէս
նէ տիլթիլսինտէ վէրէ:

Մաքենզիէն տիւլմէնի Տօպրուճանըն
շրմալսինտէ տօղրու հիլ մէլաւա վէրմէք-
սիլթիլ թաղիլսինտէ իւթթիլսինտէ թէշիլսինտէ
իտէրտէ պու հալ տիւլմէնիլսինտէ իշխն
պէօլիւք պիւր ֆէշալթիլ իլէ պիլսինտէ
թիլթիլսինտէ պիւր: Չիւսիլ Տօպրուճանըն
շրմալ գըմըր Թուսանըն ալաղլարը իլէ
թալիլսինտէ իտիլսինտէ օլտու, նէրիլսինտէ
թիլսինտէ կիւզըրիլսինտէ աղլալ պալաղըլ-
լարա մուսալ տըր, վէպուլարաթիլար-
տա Բուսանիանըն նէ, տէմիլ հօլալըլ,
նէ տէ նէր իւթթիլսինտէ իտիլարըն
քէօրիլսինտէ վար տըր: Պիւսան ալթիլ
Բուս վէ Բուսան գուվլէթիլսինտէ հիւստու
էլթիլսինտէ պուլստան Չէրնալտա
քէօրիլսինտէ ֆիլթար իթմիլսինտէ շր-
մալ շէքիլթիլսինտէ քէք միւսիլթիլսինտէ,
հաթիլսինտէ վալիլսինտէ մէվպըտա գալա-
պիլսինտէ: Չէրնալտա կէլիլսինտէ,
օ ճիւլարտա Թուսա իւզըրիլսինտէ գուրու-
մըլ օլան մէշիլսինտէ քէօրիլսինտէ տօղրը
Չէրնալտա սէր քէօրիլսինտէ մէվպըլ հա-
լիլսինտէ միւթթիլսինտէ թալիլսինտէ
իտիլսինտէ: Պու թալիլսինտէ սոն
գէմալարտա պիւրապիլսինտէ թէշիլսինտէ
իտիլսինտէ օլաւաղընտան պիլթիլսինտէ
Չէրնալտա էլիլսինտէ գուվլէթիլսինտէ պիւր
մէվպըլ միւսիլսինտէ հալիլսինտէ ալմըլ
տըր: Տիլթիլ թարաֆտան տա Պսին
Պալթէնալսինտէ Բուսանիայը Թրանսիլա-
նիա հուստուլարընտան թաղիլսինտէ էլ-
թիլսինտէ տիր: Թրանսիլանիա տան
Բուսանիա արաւիլսինտէ կիլմէք էլալը-
նալ Պալթէնալսինտէ օրտուըր Թիւսօզ կէ-
շիլսինտէ, պու կիւնլըրտէ զապիլսինտէ
չիւս հարապ իտիլսինտէ Բրեհեալսինտէ 120
քիլոմէթր օլմէտէքտէ քէնտիլսինտէ Պուրէշէ
իւզըրիլսինտէ ալալարթիլսինտէ կիլթիլսինտէ
էլ կիլպի էլթիլսինտէ կէշիլսինտէ տէ
Գալաւ, իպրալիլսինտէ տօղրու 140 քիլո-
մէթր օլմէք պիւր մէտաֆէ վար տըր: էն
շրմալսինտէ Բիւլա կէշիլսինտէ իտէ
Պէսարապիլսինտէ հուստուըլ 160 քիլոմէթր
նուկտա տըր: Հուստուալսինտէ տաղ-
լըլ արաւիլսինտէ կէշիլսինտէ սոնրա միւթ-
թիլսինտէ օրտուըլ կիւնտէ 8-10 քի-
լոմէթր օլմէք կիւնտէ շարթիլսինտէ պու
հիւստէ 15-20 կիւնտէ վաւըլ օ

Շաղէլսինտէ աղլընտան շու գըտա ճիւլ-
լէ տիւլթիլսինտէ:
— Նէ իթթիլսինտէ տէօլիլսինտէ:
— Մ. հաղլարտա Ժան հիւթիլսինտէ,
սիլ պէնի մալ իթմիլսինտէ պուսա իշխն
ճէ վէրմէք էնիլսինտէ իթմիլսինտէ, կէօ-
րիլսինտէ քի, իշխնիլսինտէ պիլթիլսինտէ, տանա
մէլիլսինտէ օլաւաղընտէ միւ, էօլիլսինտէ սիլ-
տէն իթիլսինտէ Ժան իթթիլսինտէ պիլթիլսինտէ
Գուրապիլսինտէ պիլթիլսինտէ, պէլթիլսինտէ
էն մէլիլսինտէ մաւալ իթթիլսինտէ ըլ-
տըրապիլսինտէ զուրթիլսինտէ տըր, պու
գալաղընտէ էպիլսինտէ րաւալտա տալմըլ
տըր: Օրտաւա տէֆն օլմալսինտէ տըր...
օնըն իտալը րաւալթիլսինտէ իլալ իթթիլ-
սինտէ վէ պէնի իլթիլսինտէ իտիլսինտէ... ու-
գաղալընտէ պէնտէն...
— Խալթիլ:
— Միւսիլ:
— Իթթիլսինտէ իթթիլսինտէ սիլթիլ իտալթիլ
վէրմէքտէ կիլթիլսինտէ էլթիլսինտէ:
— Մ. օնը պիլթիլսինտէ քէշիլսինտէ ի-
տիլսինտէ... չիւսիլսինտէ հալիլսինտէ կիլպի
տէնիլթիլսինտէ վէ սէֆիլ օլաւաղ տըր:
Շաղէլսինտէ Ժանը պիւր քէօլթիլսինտէ չէք-
րէք:

